

մահկաձեւ կերպարանք մը կը ստանար:

Զուրերու ընթացքը, որ այնքան կարեւոր է երուսաղէմի պէս քաղաքի մը պատմութեան համար, բնականաբար բլուրներու գիրքէն կախում ունի: Արդէն ըսինք թէ, երկու տափարակութիւնները որոնք Պէտքէթար լուրը կը շրջապատէին, չատ քիչ քանակութեամբ միայն ջուր կը հայթայթէին, որոնք Սիօնի քոյրերու վանքին և Սուրբ Աննայի աւազաններուն մէջ հաւաքուելով կ'օգտագործուէին: Մինչև ցարպ, կը կարծուի թէ ջուրերը կուգալին այն աղբիւրներէն որոնք քաղաքին հիւսիսը կը գտնուէին, ուր ժամանակ առ ժամանակ փնտուոքներ կը կատարուին:

Երեմուտքէն դէպի արեւելք գտնուող ձորը, արեմուտեան կողմի բլուրը երկու մասերու կը բաժնէր: Պիրքէթ-Մամիլլայի մէծ աւազանին ջուրերը նախ Համամել-Բաթրաք և ապա Տաճար տանելու համար: Բայց Պիրքէթ-Մամիլլան անձրեի ջուրերու ջրամբար մըն էր: Քաղաքին գլխաւոր աղբիւրը որ մինչև ցայսօր գոյութիւն ունի, արեւելեան կողմը կը գտնուի: Ս. Կոյսին աղբիւրն է ան, զոր խալամները Ում-Տարան կը կոչեն (աստիճաններու մայր, քարէ աստիճաններուն պատճառաւ) որ ժայռին մէջ փորուած ջրմուղով մը Սելովամի աւազանին կը միանար: Աւելի վար, ձորին մէջ Պիր Լյուպ (Յորի աղբիւր) աղբիւրը կը գտնուէր, աղբիւր մը, որ անձրեալին եղանակին մէջ առատ ջուր կը հայթայթէր, որ մինչև անգամ փոքր առուտակ մը կը ձեւացնէր, սակայն այս հորը քաղաքին մէջ չէր գտնուեր:

Սակայն բոլոր այս աղբիւրները անբաւական ըլլալով, Բեթղեհէմին հեռու գտնուող կթամէն և աւելի հեռու գտնուող ջուրերը ջրմուղով բերին: Այս ջրմուղը դեռ կը տեսնուի արեմուտեան բլուրին զատիվայրին վրայ որ կ'երթայ մինչև Տաճարին շըջապատը, որ արեմուտքէն եկող ուրիշ ջրմուղի մը հետ կը միանար:

Եթէ ջրաբաշխական այս իրողութիւնները ընդունինք, գիւրութեամբ պիտի կրնանք նշանակուած ջուրի մակարդակային ճամբարները հասկնալ եւ Յովսէփոսի տուածնեկտրագրութիւնը կատարելապէս յստակ պիտի ըլլայ մեղի համար:

Այս նկարագրութիւնը կուտանք չակերտի մէջ, յետոյ իւրաքանչիւրին մասին պիտի տանք համառօտ մեկնութիւն մը:

(Ծար.)

ՊԱՐԴԵԼ ՎԱՐԴԱՊԵՏ

ԳԻՐԵՎԵՐՈՒ ԱՌԵԹ-ԱՌ.

"FROEBEL"

Շնորհակալութեամբ ստացած ենք Պ. Դէորգեանի (Կիպրոս) Froebel devant la pedagogie scientifique մանկավարժական գործը ֆրանսերէնով: Խնչակէս կ'երեւի յառաջարանի տեղ եղած ազգարարութենէն, զրբյկը կազմուած է մեծաւ մասամբ Ֆրէ օպէլի L'Education de l'homme գործէն:

Անշուշտ սիրելի պիտի ըլլար իթէ Պ. Գէորգեանը հայերէնով պատրասէր իր աշխատանքը, սակայն ֆրանսերէնի մէջն ալ՝ այնքան պարզուած եւ թելազրի է որ չնիք կրնար զնահատանքով յմտածել իր մասին, երբ կը կարդանք զրբյկը: Պ. Գէորգեան զովելի խնամքով մրէօպէլի ըիչ մը բարդ ու մանուածապատ գործէն ելուզած եւ հասկնալի միստիմի մը մէջ դասաւորած է կարգ մը մանկավարժական գիտելիքներ, որոնք իրենց այս նոր մէկտեղումով եւ հասկնալի յութեամբ, աւելի քան օգտակար եւ կրթիչն, յանձնարարելի բոլոր անոնց, որոնք մանու կներու դաստիարակութեան սրբազն աշխատանքին են լծուած:

"ԱՍՏՎԵՐՈՒ ՏԱԿ"

Հանոյրով բնդունած ենք նոյնակէս Պ. Գէորգ Զէրինեանի «Աստղերուն Տակ» բանաստեղծական ասուար հատորը, շուրջ 300 էջերէ բաղկացած: Յարմար ատենին պիտի անդրադառնանք հատորը դատելու գործին. այս առթիւ մեր շնորհակալութեան հետ զայն յանձնարարել պիտի ու զէինք բոլոր անոնց, որոնք պիտի սիրէին զգացակից ըլլալ բանաստեղծին կեանքի տխուր ու քաղցը հոգիապահերուն: Հատորը կազմով բերթուածները զրուած են մեծաւ մասամբ գոհացնելու իր չգոհացուող իղձերը, անաւարտ երազները եւ խորտակուած յոյսերը: Շահեկան է արուեստի սպասաւորին քով, հոն, հաստատել նաեւ յատպատերազմեան մեր երիտասարդութեան հոգեկան կարգ մը երևաները, որոնք այլապէս շահեկան կը դառնան բանաստեղծական այս հատորին մէջ: Այժմ կը բաւականանանք շնորհաւորել միայն նեղինակը, իր զրբի մասին վերապահելով մեր դատաստանը մօտաւոր եւ յարմար առիթին: